



ԵՐԵՎ ԳԻՏԵԼԻՔ ՅՈՎՀԵՆՆՈՒ ՄԱՆԴԻՍԿՈՒՆ-
ԻՈՅ, ԵՒ ՄԻ ԳԻՏԵԼԻՔ ԻՄ ԳԵՂՂԻԵՐԵՆ-ՀԱ-
ՅԵՐԵՆ ԻՍՊՈՄԲՈՒԽ ՄԱՍԻՆ

Լույսայի տարւոյս Առաջին Գրոց մէջ լերեսսն 237
— 238 կարդացի զհետեւեալդ Դ. Խաչկանց ստորագրու-
թեամբ. «Ե. գարու մեր եկեղեցւոյ մէջ փալլող լուսա-
« փոռ փարոսներէն ու հաստահեղոյս սիւներէն մէկն
« էր Յովհ. Մանդակունի մեծանուն հայրապետը 1.
« Մ'եր հին մատենագիրներէն և ոչ մէկն որոշակի նշա-
« նակած է այս հայրապետին ճիշտ թուականն և
« ծննդավայրի մասին համաձայն չեն: Ստեփաննոս Ա-
« սովիկ կը գրէ թէ ծնած է Ծափնոր գեղը իսկ ուրիշ-
« ներ տարբեր կը գրեն 2. Փարպեցւոյն «առ Վահան»
« գրած թղթէն գիտենք թէ Դի-ո չալողիկոսին եղբօրոր-
« դէն էր. «առ Լստ հ. Բարսեղ վ. Սարգսեանի «Քննա-
« գատութիւնք Յովհան Մանդակունոյ և իւր երկա-

1. «Հինգերորդ դարու մեր եկեղեցւոյ մէջ փալլող լու-
« սաստիւռ փարոսներէն և հաստահեղոյս սիւներէն մին է
« մեծանուն հայրապետո (Յովհան Մանդակունի): Հ. Բարսեղ
Սարգսիւսան, Քննագաղութիւն Յովհան Մանդակունու, էւ իւր երկա-
բութեանց վրայ Ս. Ղազար, 1895, երես 7.

2. Մանդակունի ծնած է Արշարունեաց [կարդա Արշա-
« մունեաց] Սոխնոր գիւղը. 2. Բարսեղ Սարգսիւսան, անդ
երես 10. ուր եւ կը գրէ ի ծանօթութեան 3. «Տես Ստեփ. Ա-
սողիկ. Պատմ. 1. Դլուխ թ. Խակ ուրիշներ՝ ուրիշ կերպ կը
« գրենու:

« սիրութեանց վրայ՝ գործին, էջ 21, Մանդակունին
 « ծնած է 400-ին մօտ, 450-ին քահանալ ձեռնա-
 « դրուած, 454 ին Տիգրոնէն վերադարձած, 484—485
 « կաթողիկոս և 498-ին վախճանած ^{3:} Վենետիկի վան-
 « քը, 1345-ին գրուած Մաշտոցին վերջը շորտբութիւն-
 « հոյքապէտացն հոյոց ընտիր պատառիկ մը կալ որ Յովհ.
 « Մանդակունւոյ համար կ'աւանդէ թէ՝ ո՞ւ նո՞ր գէր
 « գործ հալ. Ժամերգութեան: Ն. Բարսել, դարձեալ
 « նոյն գործին մէջ, էջ 26—28, դիտել կուտալ. Յի-
 « շատակարանիս գէր բառով՝ երկու բան կը հասկցուի.
 « 1) Ժամակարգութեան վերաբերեալ աղօթք, մաղ-
 « թանք, քարոզք, երգք, և ամենայն որով կը կազ-
 « մուի Ժամերգութեան ամբողջական շէնքը, կամ գէրքն,
 « որ Մանդակունիէն յառաջ կամ գոյութիւն չունէր,
 « կամ որ ինձ հաւանագոյն կը թուի՝ միայն սաղմոս-
 « երգութեանց, ընթերցուածոց և աւետարանի կտր-
 « դացմանց մէջ կը կայանար: 2. Նշանագէր էամ իւու եր-
 « գոյ և շարականաց, ըստ ութ յայնէց:»

Ի վերոյեղեալ հատուածիդ երեք բան կալ զոր ըլ
 կարեմ ընդունել: Առաջին՝ թէ Մանդակունի ծնած է
 ի Մախնոր: Երկորդ՝ թէ Մանդակունի էր Եղիոսուրէկ Գիւ-
 յութուղէնոի: Երրորդ՝ թէ Մանդակունի նո՞ր գէր գու-
 հալ. Ժամերգութեան կամ ըստ Սարգիսեանի լիշեալ
 մատենին, երես 26, հալաստանեալց Ժամակարգութեան),

3. «Ն. Սարգսեանի ինչպէս Յ. Մանդակունու կաթուղի-
 « կոսութեան առաջին տարին 485 թուին զնելու համար բն-
 « րած փաստերն անհիմն են, այնպէս և անզօր են մահը 498
 « — 99-ի զնելու համար բերածներից մի քանիսը», ալլովքն
 հանդերձ, Կարապետ վարդապետ Տէր Մկրտչեան, Աբովոյ 1898,
 Հոկտեմբեր, երեսք 432 թ-433 ա: Ըստ «Պաւազանագիր
 Վարդապետ» ին, Աբովոյ, 1899, Դեկտեմբեր, երես 493 ա.
 Մանդակունւոյ կաթուղիկոսութեան տարիներն են 478—490:

եւ թէ «գիր» բառով երկու բան կը հասկացուի, կամ ժամակալգութեան ազօֆք, մաղթանք, քարոզք եւ երդք, ի՞մ' իսզո երդոյ եւ շորտկանոց, ըստ ո-թ չայնից:

Առաջին.—Վաղագոյն քան զՀ. Բարսեղ Սարգիսեան, (յորմէ կ'առնու եւ Պ. Խաչկոնց,) Զամշեան եւս գրած է թէ Մանդակունի էր ի գեղջէ Ծափնորոյ՝ ի գաւառէն Արշամունեաց». Պահ. Հայոց, Հ. Բ. երես 159. գարձեալ՝ «ի Ծափնորոյ լԱրշամունեաց». Հ. Գ. Ժամանակագրութիւն, երես 109 Ա. ուր եւ յերես 155 Բ, ի Յանկին անուանց, կը գրէ. «Ծափնոր գիւղ լԱրշամունիս» Յետոյ Խնճիճեան. «Ծափնոր. գիւղ լԱրշամունիս, լիշտակեալ «առ Ասողկալ Բ. 2. յասելն վասն Յովհաննու Ման «գակունւոյ. Հայուու ժամանակաւ երանելին Յոհան «Մանդակունի» որ էր ի գաւառէն Արշամունեաց, ի «գեղջէ Ծափնորոյ, զՀայոց բազում կարգս ուղղութեան «կատարեաց». Սովորգրո-Ական Հին Հայտոփոնեոյց, երես 114: Հստ ալսմ եւ Հ. Գար. Զ. «Ալրշարունեաց [կարդա Արշամունեաց] «Ծափնոր գեղջէն էր Յովհան Մանդակունիս. Հայէտին Հին Պարութեան Պահ., երես 306: Ալսպէս եւ Հ. Տաղեան. «ի գեղջէ Ծափնորոյ». Ցուցով Հայերէն 99 Մատշնորուրունին Միէլլուրէանց ի Վլիննու երեսք 184 ա, 516 ա, 857 ա, 869 ր, 880 ա. կամ «ի գեղջէ Ծափնորոյ». 517 ր. եւ ի Յանկին, երես 1098 ա, «Ծափնոր գիւղ»: Ալսպէս եւ Հ. Յովսէփ Գալթքճեան. «ի գեղջէն Ծափնորոյ». Արքողան Պատարագոմարոյց Հայոց, (որ է Առաջին Հատորն Ինուական Հրատարակութեան Մատշնորութեան էւ Թարգմանութեան Նույնեաց Հայոց.) երես 320, ծան. Յ, եւ երես 337: Միայն Հ. Գրիգորիս Գալէմքեարեան է որ կը գրէ Ծափնորոյ [=Ծափնորոյ], թէպէտ եւ առանց մասնաւոր կարեւորութիւն տալու իւր գրածին. «Յովհ. Մանդկնլ. «ի գաւառէ Աշամունեաց ի գեղջէ Ծափնորոյ Գարող «գիշերալին պաշտամանց. Զարթուցեալքս ամենեքեան».

Ցուցակ Հայերէն 22 Արտօնակի Մատէնադարանին ի Միամիկէն, երես 15 ա—ը, ժամագիրք գրեալ ի թուփն ՊԶԱ. = 1432. (նոյն է եւ ի Հայութէն Ամօբէայ, 1891, Հոկտեմբեր, երես 309 ա, տողք 8—10): Ահա այս Ծափնապայ ընթերցուածս է ուղիղն, Ծափնիստ, սեռական Ծափնապայ, որ կը հաստատուի և Ստեփանոսի Ասողիտն վկալութեամբ. տես ի նորին Պարմութեան հրատարակելու ի Պետրուրդ, 1885, Երկրորդ հանդէս, գլուխ երկրորդ, երես 81, ուր թէպէտ տպեալ է «երանելին Յովհան Մանդակու» նի, որ էր ի գաւառէն Արշամունեաց ի գեղջէն Ծափնապայ, բայց Զեռագիրն Արքահամ Երիցու՝ որ հեղինակ կտմ առաջնորդ եղած է տպագրութեանդ, որոշ որոշ կը գրէ ծափնապայ [—Ծափնըստայ], զոր չէ տեսեր հրատարակիչն Տ. Ստ. Մալխասեանց, եւ լոկ կը նշանակէ ի ծան. 1, թէ Շահնազարեանն ունի Ծափնապայ: Այս Արշամունեաց Ծափնիստ գիւղն է ըստ ամենայն հաւանականութեան զոր կը լիշէ եւ Եղիշէ լերորդ լեղանակի Պատմութեանն Վարդանանց. «Առնուին (Հայք ի «Պարսկաց) զանմատոյց ամուրսն՝ զԿառնի քաղաքն, զԱնին, զԱրտագերս, . . . զԲարձրաբուղն, զԽորան նիստն, զԾափնիստն». Եղիշէի վարդապետի Մատենադրութիւնք, Ա. Ղազար, 1859, երես 52. կամ զԾինիստն, ինչպէս ունի Ինձիճեան ի Սպորագրութեան Հին Հայութանեաց, երես 523, ի կարգի տեղեաց Մեծին Հայոց՝ որոց գաւառք նա եւ նահանդք անծանօթք. նոյնպէս զԾինիստն և Եղիշէի «Հրատարակութիւնն ըստ Անձեացեացն օրինակի», Թէոդոսիա, 1861, երես 103. Ալլուր—չգիտեմ ուր—կաւանդուի թէ Մանդակունի էր «ի գաւառէն Արշարունեաց՝ ի գեղջէն Ծափկեաց». տես Հ. Գար. Զ., Հայէ. Հին Դար. Պահ. երես 306, ծան. 1. «Զեւագրէ մը մը կը կարդանք» և այլն. յորում Զեւագրի, չըսեր Հ. Գար. Զ. ըստ իւր յոռի սովորութեան».

Արշարունիք էր գաւառ Ալբարատու, բայց «Ծաղկեաց գիւղ» չկարացի գտնել ի Հ. Ղ. Ալիշանի Այթոքտափն. իսկ Արշամունիք էր ի Տուրուբերան։ Թուի թէ կայ եւ ալլ աւանդութիւն զտեղւոյ ծննդեան Մանդակունի հալրապետին. քանզի Սարգիսեան կը ծանուցանէ թէ ուրիշներ՝ ուրիշ կերպ կը գրենա, բատ որում եւ ՚ Խ. Խաչկոնց. «ուրիշներ տարբեր կը գրենա. տես ի սկիզբն յօդուածիս եւ ի ծանօթութեան 2). Ո՞վ են ալդ «ուրիշներ» քառի ներքեւ ծածկուածներն, եւ ինչ ուրիշ կերպ գրած են զհալրենեաց Մանդակունւոյ՝ ոչ ինչ գիտեմ։

Երկրորդ. — Ի թղթոյն Ղազարալ Փարպեցւոյ առ Վահան Մամիկոնեան (տպ. Էմին, Երեսք 50—51. տպ. Ա. Ղազարու, Երեսք 595—596) կը տեղեկանանք թէ «արք ոմ ոնք» փափագեր են արծաթով գնել ի Մամիկոնեան մարզպանէն զվերակացութիւն կաթուղիկէի վանսցն որ ի Վաղարշապատ, եւ ինքեանք չհամարձակելով առաջարկել զալդ Վահանալ, պատգամաւոր ընտրեր են զոմն՝ զոր Փարպեցին կ'անուանէ Երանելին Յովհան՝ Գիւտայ համեռաղիչոնէ Եղբար-բարդէ, եւ ապա լոկ ուր Յովհանն, Երկիցս։ Յովհանս, որ թուի թէ միամիտ կամ տկարամիս ոմն էր, մտադիւր կը կատարէ զիւր պատգամաւորութիւնն «ի Սեւկոյ գրախանին», բայց անհրապոյրն Վահան բացէ ի բաց կը մերժէ զվատ առաջարկութիւն սիմսնականացն, իշ շայքանայ նա եւ Գիւտայ կաթուղիկոսի եղբօրորդւոյն Յովհաննու, եւ կ'ըսէ. «Բնաւ իբրեւ «քեզ առն լսել իսկ էր արժան զալդպիսի բանս, թող «թէ առ իս բերեց։ Ո՞վ էր այս Յովհան՝ Գիւտայ համեռաղիչոնէ Եղբար-բարդէ։ Մկրտիչ Էմին առանց իրիք վարանելոյ կը լուստարէ լերես 51 իւր տպագրին, ծանօթութիւն 17, թէ էր «Յովհան Մանդականի», որ կաթուղիկոս եկաց զկնի «Գիւտայ ի 480 տմի», որպէս թէ ժամանակակից Փարպեցւոյն կոչած «Հրեշտակ սկրաւն», ։ Կառար ալրն Աս-

տուծոյ՝ կաթուղիկոսն Յովհան Մանդակունի, մտենագիրն սքանչելի ճառերու եւ Աղօթքներու, կարող ըլլար այնպիսի անարժան պատգամ տանել Վահանալ, անշափի անարժան՝ որ զՎահանալ ստուտիկ բարկութիւնն պիտի շարժէր ի վերալ պատգամաւորին։ Բայց բնչ ըսեմ որ Էմինի անհեղեղ կարծիքն իբրեւ աներկբայելի ստուգութիւն ընդունուած է այսօր, եւ Յովհաննու Մանդակունւոյ նման սիրելի եւ պատկառելի անձնաւորութիւն մի՛ սոյնացած ընդ հոմանուանն Յովհաննու, Գիւտալ կաթուղիկոսի եղբօրորդւոյն, այնմ Յովհաննու զոր իբրև սիմոնականութեան տնարդ միջնորդ՝ զալրացմամբ կը յանդիմանէ կը պախարակէ Վահան Մամիկոնեան։ Աւասիկ երկալն շար մի Էմինի համախոհներուն։ «Մէկէն ձգեց (Ղ. Փարսեցի) Սիւնեաց աշխարհքը» «ու եկաւ զսաւ զՎահան, հոն տեսաւ Փարսեցին նաև Վահանալ Վարդ եղբալրը և ուրիշները, և Գիւտ «իալեւաղիկոսին Եղբօրորդին՝ Յովհան Մանդակունին, որ այս «ապէնուերն Հայոց իալեւուղիկոսան» ալռաւը կը նոտեր։ Հոն «խօսք բացուելով նորաշէն կաթուղիկէին համար՝ կը «մտածէին որուն յանձնել անոր կառավարութիւնը» «Յովհան իալեւուղիկոս, —ասանէ իտուորէ Ղաղար (!), —ուրիշ «քանի մը անձինք առաջտրկեց այն պաշտօնին։ բայց «Վահան՝ Ղաղարու յանձնել տուաւ սուրբ կաթուղիկէին հոգաբորձութիւնը»։ Հ. Գար. Զ., Պատմութիւն «Հայերն Դպրութեանց, Ա. Լազար, 1855, երեսք 282—283. (քսանումէկ տարի վերջը՝ Հ. Գար. Զ. կը կըկնէ զիւը վերոլգբեալ տողերն ի Հայէնկան Հիւ Դպրութեան Պատմութիւն, 1886, երեսք 373—274, սոյնպիսի յաւե-

«Հրեշտակակրաւն սրբոլ կաթուղիկոսին Յոհանալ»; Քրպ. Պատմ. ա տպ. 212.—Սուբբ այս Առաւածո, կաթուղիկոսն Հայոց Յոհանո»։ անդ, 307։

լուածով. «մանաւանդ երբ տեսաւ (Վահան) որ ուրիշ «թեկնածուք անոցծան միջոցներու ալ կը գիմէին «կարասուոյ և ընծալից մատուցմամբ և խոսամամբք՝ «կարծելով բռնադատել իր ընտրութիւնը»: 5—Նըստարակիչն Ղ. Փարպեցւոյ Պատմութեան եւ Թղթին, Ա. Ղազար, 1873, ի Յանկին անուանց լերես 630, մի եւ նոյն անձն կը համարի զՅոհան կաթողիկոս (Մանդակունի) եւ զՅոհան եղբօրորդի Գիւտայ:— «Ի թղթին (Ղ. Փարպեցւոյ առ Վահան)... պատմի, թէ... ոմանք «նկրտողք յարդ հոգաբարձութիւն (կաթուղիկէ վա- «նուց)՝ ի յեռն Յովկանայ Մանդակունուց բազում կորտու «խռովանային Տեսան Մամիկոնից:... Վահան՝ յոյժ զշարեալ «ընդ անորդ առաջարկութիւնն, զոր ինքն «վատ վաճա- «սականութիւն» կոչէր, լանձնէ զհոգաբարձութիւն վա- «նուց Ղազարաւ. Գրիգոր Խալաթեան, Ղազար Փար- «պէցի եւ Գործէն Կորին, 1883, երես 15:—«Ղազ. Փուլ-

5. Փարպեցւոյ թղթոյն մէջ կը լիշատակուի նա եւ «իր սրբադան աշտիճանին և կոչման անարժան հայրապետ մի» որոյ անունն չի տրուիր: Հ. Գար. Զ. կը համարի թէ ալս հալ- րապետ ոչ ալ ոք էր բայց եթէ Մանդակունին Յովկանիս. տես Հալկ. Հին Դպր. Պտմ. երեսք 375—376, եւ ծան. 1 մերես 376. Զամիչան Հ. Միքայելի, Աւետիքեան Հ. Գաբրիելի և Աւերմեան Հ. Մկրտչի մեծանուն Միթարեանց ոսկերքն սար- սաւցին անշուշտ երբ կարգակիցն իւրեանց Հ. Գար. Զ. զՄանդակունին անուանեց իր սրբազան աշտիճանին և կոչման անարժան հայրապետոյ Կ'երեւի թէ Հ. Գար. Զ. բնաւ ամենեւին տեղեկութիւն չունէր ի գեղեցիկ ձառէն «Վասն քահանալից տեսչութեան ի վերալ ժողովրդեանց որ տպագրեալ է ի Մա- տենագրութիւնս Սրբան, Վենետիկ, Ա. Ղազար, 1860, երեսք 79—88. քահանալի նուիրական պարասուց անպէս տեղեակ քա- հանապետն Մանդակունի՝ անքան տմարդութեամբ պիտի վա- րուէր օգնութիւն եւ զթութիւն պաղատող արտասուելի Ղա- զարաւ Փարպեցւոյ հետ:

« պեցին՝ առ Վահան Մամիկոնեան գրած թղթոյն մէջ՝
 « կը ծանուցանէ մեզ, թէ Ցովհ. Մանդակոնի էր Եղբօր-
 « որդի մեծանուն էալուշի ինուին Գիւտի կամ Գտալ, որուն
 « և արժանաւոր յաջորդ լինելու համանման բարեմաս-
 « նութեամբք իսկ ճախացած էր», Հ. Բարսեղ Սար-
 գիսեան, Բաշմալեալ, 1890, երես 244. նոյն է եւ ի Սար-
 գիսեանի մատենին Քննողագումիւն Ցովհան Մանդակուանոյ
 է՝ իսր Երիբանիրութեանց վրայ, 1895, երես 10. — «Յովհ.՝
 « Մանդակուանին... Գիւտայ՝ իսր հօրեղբօր ձեռքով եպիսկո-
 « պոս ձեռնադրուածն, անդ, 21. — «Հրաւիրուեցտւ
 « Մանդակունի՝ ստանձնելու իւր հօրեղբօր (Գիւտայ) բեռը».
 անդ, 23: — Յովհան էալուշի Մանդակուանի... Ս. Սա-
 « հակալ աշակերտ, աննմանն Գիւտայ էալուշի ինուի
 « որդի», Հ. Յովհէփ Գաթըրճեան, Սրբազնն Պատրիստ-
 Տափոյցի Հայոց, երեսք 67 - 68. ի ծանօթութեան 3 կը
 նշանակուի Վազար, թղթ. առ Վահան Մամիկ. էջ
 595 (տպ. Աւենետկոյ), իբր ազըիւր Մանդակունւոյ
 եղբօրորդի լինելոյն Գիւտալ կաթուղիկոսի, — «Երկու
 « անզուգական Հովիւք՝ Գիւտ և Յովհան Մանդակուանի ա-
 « նոր Եղբօրորդին». անդ երես 217. «Գիւտայ հայոց Կա-
 « լուշի ինուի Եղբօրորդի (Յովհ. Մանդակուանի)», անդ, երես
 « 329: «Գիւտնա մէնայն սորուգութեամբ որ Յովհան Մանդ-
 « անինի, իր պատանեկութեանը, աշակերտած էր Մե-
 « ծին Սահակալ... եւ Գիւտայ Կաթուղի ինուի, ալնպիսի
 « գիտուն մարդու, Եղբօրորդին էր... Ի՞նչ բաներ չէր
 « ժառանգած անէ (ի Գիւտայ)՝ իր Եղբօրորդին՝ երբ որ
 « աթոռն անցաւ». անդ, երես 338: — «Փարսկեցւոյն տու
 « Վահան գրած թղթէն գիտենք թէ Գիւտ էալուշին-
 « ո՞ն Եղբօրորդին էր ս. (Յովհ. Մանդակուանի). Դ. Խաչ-
 կոնց. տես ի սկիզբն յօդուածիս. Արդէն իսկ ուժ տա-
 ըի յառաջ՝ լիմ երկասիրութեան Կոքին Վարդաղետ է-
 նոցին Թարգմանութեանք, (որ հրատարակեցւ ի Տփղիս

1900 տարւոյ Յունիսի), գրած էի ընդդէմ Մկրտիչ Էմինինի, Հ. Գար. Զ. ի, եւ Հ. Բարսեղ Սարգսիսեանի. «Ան-« ուղիւց անդեղի է զՅովհանո՞ր՝ զոր Վահան Մամիկոնեան իրու-« ու էշտամբոծ է՝ նոյն համարել ընդ Մանդակուանի էտեռա-« զիկոսին». տես ի մատենիս, երես 484: Ուրախ եմ որ Մեծարգոյ Կարապետ վարդապետ Տէր Մկրտչեան հա-մամիտ է ինձ յալսմ. քանզի Արտրու ամսագրի 1898 Հոկտեմբերի թուոյն մէջ, յերես 433 ա, սապէս կը գրէ ընդդէմ Սարգսիսեանի. «Այս Յովհանը, որին յեշում է « Փարողէցին ի-ը Աղմէն ճէջ՝ անդեղի է Մանդակուան համա-« բել. այսպիսի մի նշանաւոր կ թուղիկոսի ով եղածը « որոշելու համար հարկ կար միթէ Գիտուայ իւթուղիւուի « եղ բօրորդի անուանել նորան. նա ինքն արդէն իւր ա-« նունով պէտք է յալտնի լինէր և այնքան հեղինա-« կութիւն ունենար, որ մի վանահայր նշանակելու հա-« մար պատգամաւոր չդառնար մարզպանի մօտ և նո « բանից յանդիմառնեան իսութեր լոկը»:

Երրորդ. — Դրասխանակերտացի Յովհան Ե (եւ ո՛չ Զ) կաթուղիկասի երեք մատենադրութիւնք հասած են առ մեղ. մի եւ առաջին՝ Պատմութիւնն. երկրորդ՝ Ես- քից հայրադեպացն Հայոց Յայտաբարութիւն. երրորդ՝ Խոստո- վանութիւն անշարժ յաւոյ Խորթանուլոյ Բանին Քրիստոնի, եւ ընդում դատանողաց զմբ Քրիստոս յերիսու Բնութիւնն. Առա- ջին գրուածն, Պատմութիւնն, հրատարակեալ է նախ Երուսաղէմ յամին 1843, զոր ես չունիմ. ապա ի Մոս- կուա ի ձեռն Մկրտչի Էմին յամին 1853. վերստին յերուսաղէմ յամին 1867. Յալս հրատարակութեանց եւ ոչ մին է լիակատար, զի Երուսաղեմեանն ի բաց թո- ղած է զայն ամենալին որ վիրաւորիչ է Արգլալի որդ- ւոլն եւ նորա հետեւողաց. իսկ Մկրտչի Էմին, ակնածե- լով ի Յունական Եկեղեցւոյն, յապաւած է զբոլոր նա- խատական ասացուածներն՝ որովք կատաղի քաղկեդո-

նամարտս կը լուանալ զջորըրդ Տիեզերական Սիւնհո-
գոսն: Զերկըրդ գրուածն, Շոքից հայրապետացն Հայոց
Յայրաբարութիւն, հրատարակեց Արշակ Տէր Միքելեան-
ի ծանօթութիւնս Սամուելի Անեցւոյ Գաւագտնագրոց
(տպ. 1893), երեսք 272—277, գլու Տ. Գալուստ Տէր
Մկրտչեան, (Աբովյա, 1897, Յունիս, երես 279 թ, ի
ծանօթութիւննեան,) կը կաչէ «սխալաշատ եւ բոլորովին ան-
խնամ հրատարակութիւն»: Այս գրուած Յովհաննու
կաթուղիկոսի ծանօթ է Զամշեանի. տես Պահ. Հայոց,
Հ. Ա. երես 14, «Կարգ կաթուղիկոսացն Հալոց», յա-
նունն «Յովհաննէս կաթուղիկոս». — Հ. Բ. երես 159,
«Կարգք կաթուղիկոսաց». — անդ, երես 617, «Համառօտ
քաղուածք կաթուղիկոսաց» Ծանօթ է եւ Հ. Մկրտիչ
Ա. գերեանի, «Ասորա (Յովհաննու կաթուղիկոսի)» է և ու-
րսին Շաբակաբառթիւն էաթողիկոսոց մինչև յատուբ իւր։
Նոր Բառդիքք Հայկազեան լեզուի, Նախադրունք, երես
16 ա, յանունն «Յհ. կթ.» գիտէ զայս Շոքէ էաթողիկոսոց
եւ Մկրտիչ էմին, եւ պատառիկ մի եւս ի մէջ կը ըերէ
ի Նախերգանս Պատրութիւն Յովհաննու կաթուղիկոսի,
երես Ա. ծան. 1: Հ. Գար. Զ. միայն կ'անգիտանալ.
«Զենք գիտեր թէ արդեօք ուրիշ գրուածք ալ շարա
« գրած է Յովհան ազգային հեղինակք՝ իր Պատմագրու-
« թենէն զատ ուրիշ երկասիրութիւն չեն յիշատակեր
« իր անուամբը». Հայէ. Հին Պար. Պահ., երես 497:
Երրորդ գրուածն, Խոսքովանութիւն, ալլովքն հանդերձ,
հրատարակեցաւ ի Վաղարշապատ յամին 1896, բայց
սխալմամբ վերագրուեցաւ Յովհաննու Իմաստասիրի
Աւձնեցւոյ ⁶, ինչպէս ըսի չորս տարի յառաջ:
Արդ՝ Յովհան Դրասխանակերտացի լիւր Շոքից Հայրապե-

6. Նոլնպէս եւ Հ. Տաշեան սխալմամբ կը վերագրէ Աւձ-
նեցւոյ. տես Յուղով Հայ, 22. Միել. է Վէճճո, երես 1130 թ

ուցն Հայոց Յոյտարրութեան կ'ըսէ Յովհաննու Մանդակուն-
ւոլ համար. «Տէր Սուրբ Յոհան Մանդակունի, յազատ տա-
« նէ, ամս վեց: Սո նախադիր (տպ. նախագիր) գոտու Հայաս-
« տանեալց ժամակարգութեանց, սքանչելապէս յար-
« գարեալ քարոզս, եւ աղաւթամատոյցս, եւ երգս հու-
« գեւորս ի փառս Աստուծոյ, [եւ Տէր Սուրբուծ զաւրու-
« սէանց զՊատարագամատոյցն՝]». Սամուել Անեցի, ծա-
նօթութիւնք, երես 274: «Իրասիսանակերտացին ըսել
կ'ուզէ թէ Մանդակունի կաթուղիկոսն առաջին էարդադիր
գոտու [աշխարհաբար՝ գոտուեցու] Հայ Եկեղեցւոյ ժամա-
կարգութեանց, կամ առաջին անգամ էարդադրեց զժամա-
կարգութիւնս: Ալլափոխեալ խմբագրութեան մէջ Դրաս-
սանակերտացւոյ բանքն դարձած եղած են. «Մանդա-
« կունին նախադիր գտաւ Հայաստանեալց Ժամակարգու-
« թեանց». որոյ համար կ'ըսէ Նոր Հայկազեանն ի
բառն նախգիր. «Ընթերցիր կամ իմա նախադիր, նախ-
կին կարգադիր»: բայց Հ. Բարսեղ Սարգիսեան (Քննադա-
դաւթիւն Յովհան Մանդակունուոյ և ի-ը Երկարին-Անեանց Հրայ,
երես 26) կը կարդալ. «Առ՝ նորի գիր գոտու, [աշխարհա-
բար ներգործական գոտու, փոխանակ իմանալոյ կրաւո-
րական գոտուեցու] Հայաստանեալց ժամակարգութեան»,
եւ «գիր» բառով կ'ուզէ երկու բան հասկանալ, որոց
երկրորդն է ճնշանագիր, կամ խազ երգոց և շարակա-
նաց, ըստ ութ ձայնից: Դ. Խաչկոնց ալ միամտաբար
կ'ընդօրինակէ զգըածն Սարգիսեանի:

Ունէի և Զորբորդ գիտելիս, ոչ զանձնէ Մանդա-
կունւոյ, ալլ զ'ի՞ն ծառէ նորին. եւ որովհետեւ այն կը
պատկանի Հ. Գաթըրճեանի Պատարագամատուցոց 68 երե-

1. Հինգ բառքդ չկան ի հրատարակութեան Արշակ Տէր-
Միքելեանի, ալլ ի Վատիկանեան «Փիւ 8» հալերէն Զեռագրին,
տես Գաթըրճեան, Սբէտղոն Պատարագամատուցոց Հոյոց, երես 321,
եւ ծան. 2. տես անդ եւ երես 337.

սին չորրորդ ծանօթութեան, կը մնալ ալլում ժամանակի և տեղւոյ:

Paulo minora canamus.—Տ. Ն. Քարամեան
կը գրէ Լումայի նոյն հատորով մէջ լերես 343. «Սխա-
կ լուռմ է պարոնը (Տ. Յ.) կարծելով որ Physiocrate
և բառն ես եմ թարգմանել Բնութեան իշխան. ալդ թարգ-
մանութիւնը Միթթարեաններին է. Առող դեռնի նորացք
և Բառարանում. ինքս էլ չեմ հաւանել ալդ թարգմա-
նութեան և դըել եմ փակագծի մէջ, որ քննադատս
և բաց է թողել դիմամբ»: Կը ինդըեմ ի պատուական
յօդուածագրէն ծանուցանել ինձ թէ ո՞ր նորայրի ո՞ր
Բառարանին մէջ գտած է «Physiocrate. Բնութեան
իշխան»:

ՆՈՐԱՅԻ Ն. ԲԻՒԶԱՆԴԱՑԻ

Սանկուլոմ, 3 Բ, Arsenalsgatan
8 Մայիս 1901

